

ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏ

Մարդկութիւնը մէկ աչքով կը քնանայ 1939 Սեպտեմբերէն ի վեր :
Պատերազմ : Աշխարհածաւալ «մարտ պատերազմի» :

Աշխարհամարտ : Շանթամարտ : Գեհենամարտ :

Արեւուդ մեռնիմ , ա՞յ իմ բարբառ մայրենի : Ո՞րքան արու , ջլապինդ , հոսուն բառեր կը ծնիս , առանց տղարերքի ցաւը քաշելու :
— Դիւամարտ : Հսկայամարտ : Գոյամարտ :

Ու տակաւին , մասերու բաժնելով կամ գունաւորելով .

— Ճակատամարտ : Ծովամարտ : Օդամարտ : Սովամարտ :

Ապա ջլամարտ : Պատերազմ ալիքներու : Կարճ : Միջին : Երկայն :
Անհամար լեզուներով : Մինչեւ անդամ հայերէն :

Ահեղ փոթորիկ՝ բռնած ամբողջ աշխարհամասեր : Հրաբուխ համայնակուլ : Թաթա՛ռ : Ժաժք : Ալեկոծութիւն տիեզերական :

Ահազնադղորդ հրանօթներ որ քաղաքներ կը քանդեն 128 , թերեւս
200 քիլոմետր հեռուէն . (էր երթեմն՝ 40 քիլոմետր) :

Ականարձակ պայթուցիկներ որ իրենց տաքութեամբ կը հալեցնեն պողպատ :

Օդանաւեր սրաթոիչ որ տանիքները կը քերեն :

Ուրիշներ որ ասպարէդ կը կարդան երկինքին , ծփալով 10-12,000
քիլոմետր բարձրութեան վրայ :

«Թոչուն բերդեր» որ կը սուրան 800-1000 քիլոմետր արագութեամբ , գլխու պտոյտ պատճառելով :

Տիտանաթեւ օդանաւեր զարդանազան կարգուսարքով : Հետազօտիչ : Հետապնդիչ : Ուղղաձիգ : Ոմբաձիգ : Որսկան : Հորիզոնական : Անդնդասոյզ : Սաւառնաթեւ : Հովանոցաձեւ : Բարձրահայեաց եւ քաղցրահայեաց :

Զրոդանաւեր որ դիւային պարեր կը սարքեն մարտանաւերու կամ նաւախումբերու գլխուն :

Նաւախումբեր «ընդ հսկողութեամբ» որ ծովերը կը ճեղքեն ծփուն բերդերու մէջէն , կամ կը ճարճատին ցիրուցան :

Զրահաւորներ որ 70-80-100 օդանաւ եւ սաւառնակ շալկած կը յածին , կ'արածին ծովերէ ծով , զանոնք թոցնելու համար , աղաւնի թոցնելու պէս :

Եւ ասոնց ետեւէն լուղորդներ՝ ելեկտրական թելերով , սուզանաւեր դարանակալ , կամ օդանաւեր որ թորփիլ եւ ական կը ցանեն :

Որսկան չուներ ուժանակ բեռցած, որ կը սողոսկին թշնամի պահականոցներու մէջ եւ կը պայթին անոնց հետ:

Դեւեր որ երեքով - չորսով նոյնացած իրենց արձակելիք թորփիներուն հետ, միասին անդունդ կը զլորեն վիթխարի զրահաւորներ, ծփուն բերդեր:

Օդաչուներ որ կ'իյնան ջարդուփշուր, յիսուն, հարիւր, երկու հարիւր հերակլեան թոփչքներ կատարելէ վերջ:

Օդատորմիզներ շարք - շարք: Օդարշաւներ հինգ հարիւրով, հազարով: Հազար ու հազարներ դէպի երկինք՝ միեւնոյն ատեն: Անսահման ատրածութեանց վրայ: Առանց ազդի խարութեան:

Կտրիճներ օդայած, օդասլաց, օդավլար կամ օդաշրջիկ, որ երկինքն կը թափին կարկուտի պէս: Որ անկարգելներէն կը ցատկեն դաշտերու կամ քաղաքներու մէջ, բերդերու կամ ժայռերու վրայ, սպառազէն՝ գնդացիրներով, ձեռնառումբերով, ուտելիքով եւ ուղմամթերքով:

Ճեղլընթաց «մոթօ»ներ մէկ, երկու կամ երեք ուազմիկներով, որոնց իւրաքանչիւրը դիտակ մը ունի ճակտին վրայ, անթել մը՝ ականջին, ձեռնառումք մը կօշիկին մէջ իսրած: Ու նաեւ ատրճանակ եւ դաշոյն: Ի հարկին հրացան եւ մնացեալը:

Հսկայական օթօներ սպառազէն ինչպէս ամրոց մը: Զօրամասեր մեքենաշարժ, սրբնթաց: Շառաչուն վաշտեր զրահաւալատ:

Դժոխային ոռամբեր որ երկինքն կը թափին հարիւր հազարներով - թոներով: Օրուան բոլոր ժամերուն: Գիշեր ցերեկ:

Ոռամբեր պայթուցիկ, ոռամբեր հրձիդ: Մորտակիչ: Միարձակ: Բոցավառ: Ոռամբեր որոնց միայն խլացուցիչ ժխորը եւ դիւային քըրքիծը բաւական են ամրող բազմութեանց ջիղերը խախտելու, ցրեխ ցրեխ վշրելու:

«Ական»ակուռ դաշտեր նման ցորենի դաշտերու: Մազմադաշտերէն, ճակատէն, բերդաքաղաքներէն, ծովափներէն, լեռնալանջներէն, անտառներէն, կամուրջներէն մինչեւ հասարակ փողոցները շէն քաղաքներու: Մինչեւ տուներու սեմին տակ:

Ականի ցանցեր, ուռկաններ, որոգայթներ ծովերէ ծով: Բոլոր բանուկ ճամբաններուն վրայ, նեղուցներու, ջրանցքներու եւ քարափներու առջեւ:

Փշաթել ցանցեր որոնց եթէ դպչիս՝ կը դառնաս ածուխ կամ աղէ արձան:

Թնդանօթներ եւ գնդացիրներ իրենց մահաբոյր բերանները դէպի երկինք ուղղած, պայթեցնելու, վառելու, ջարդուփշուր զգետնելու համար թշնամի օդանաւեր եւ սաւառնակներ:

Մակոյկներ որ ական կը ցանեն ծովերէ ծով եւ ուրիշներ որ կը ժողվեն զանոնք:

Զրահապատ կառախումքեր որ անդունդն ի վար կը գլորին ականաբարձ կամուրջներու վրայ : Կամուրջներ եւ նաւակներ ձգախէժ :

Կղզարգել գիմակ : Անկարգել : Անցարգել : Օդապարիկ լուսարձակ : Օդայած «Երչիկ» : Հրթիոններ գոյնզգոյն, լուսատու : Ուրիշներ ծխարձակ : Հսկայական լուսարձակներ որ գիշերը արեւ կը ցանեն քաղաքներու վրայ :

Ամպեր արուեստական : Մեքենաներ՝ անապատին աւազները հըրամանի տակ առնելու եւ կամ արուեստական աւազ յարուցաներու համար :

Հրասանդ : Գնդացիր : Թնդանօթ : Հրացան, սուին եւ փամփուշտ՝ նորութեան, նրբութեան, ուժգնութեան գերադրական աստիճանով :

Հրասայլեր 80-150 թոն ծանրութեամբ, որ կը թնդան, կը թշնդեն կ'անցնին «օճապտոյտ գալարմամբ», ոստոստելով, խրելով, խորտակելով :

Եւ սպառաղէն միլիոններ գէմ գիմաց : Գունդագումդ երիտասարդներ կրակի գծին վրայ : Գետնին տակ : Օդին մէջ : Երկրէ երկեր կամ խորերը անծայրածիր ովկիանոսին :

×

Մեր հայերէնը ունեցած է պատերազմական գրականութիւն, — արուեստ մը որ կարենար տալ արդիական գեհենամարտի մը ոչ միայն արհաւերքը, այլ եւ ձայները, դոյները, ձեւերը : Հաղարումէկ տեսակ եւ հաղարաւոր զէնքերուն եւ մեքենաներուն խժալուր թաւալումը, ոստոստումը, յարձակումը, խորտակումը, ընդհարումը, պայթումը, կամ հրկիղումը : Անոնց իւրաքանչիւր շարժումին եւ գործողութեան ինչն ու ինչը :

(Հայացուցէք, օրինակ, այն ձայնը զոր կը հանէ օդանաւը, երբ անիւները կը թաւալին եւ «թուզունը» կը սուրայ անջրպետին մէջ (vrombissement):

Մեր հին բարբառը ունի խուժդուժ, պղնձակուռ, փոթորկաձայն բառեր եւ ահեղ պատկերներ որոնք պատերազմ կը հոտին :

Ո՛րքան շղթայաշար նախադասութիւններ, հիւսքեր, որակումներ որոնք իրար կը խուժեն, գրոհ կուտան, կը շառաչեն ինչպէս կատղած գետ մը, երբ ժայռերուն կը զարնուի :

Գրաբար նկարադրութիւններ ունինք — ինքնադիր թէ թարգմանածոյ, որոնք երբ քով քովի դան, կը յիշեցնեն ժխորը ամեհի օդարշաւի մը կամ քստմնելի թաւալումը վիթխարի հրասայլերու :

Զոլիրս ջալչախս ջարդոցաց ի վերայ օգորու նորա ածէր...

Անհրաժեշտ չէ վկայութեան կանչել պատմական դարերու մատենագիրները, Խորենացի կամ Եղիշէ պրատել, գրաբար Իլիական կամ Ոդիսական թղթատել :

Տարիներ առաջ, Խորէն Արք. Նարսէյ պատմական վէտ մը կարկտելով (Արտաւազի Բ.), կը փորձէ պատերազմի մը պատրաստութիւնը նկարագրել բնութեան ձայներէն կազմուած բառերով. —

Դափր անդ ի գունդիւն.
Նժուգից վրնջիւն,
Ոզսորդաց գոչիւն,
Բարակաց հաջիւն,
Երէոց բաջիւն,
Զինուց շառաչիւն,
Աղեղանց ճայթիւն,
Նետից ճարճատիւն
Շըռինդ ընդ բոմբիւն,
Անդյընդոստ թընդիւն
Ցանտառ, ձոր թընդիւն,
Դըղըրդեն գանդիւն:

Աւելի ծանօթ եղանակ մը, — Ալիշանի «Բամ Փորուտան»ը, այնքան գոռող, բարբարոս եւ ուազմաշոնչ.

Հայկեան փանդուանց որոտընդոստ դուընչին բարբառք մարտագոռ,
Դաւնագոռոչ անդրածայնէ պարսիկ կերկեր ի շեփոր,
... Շուինդըն շանթառաք զեթերօք փարի.
... Փուընչեալ բոցաշոնչ դափր ի գտրշապար
... Կոռուփ առ կոռուփ կոփեն կմբայք տէգ՝ առ տէգ:

«Հայկ Դիւցաղն» կարդացած էք (Հ. Արսէն Բագրատունի, Վենետիկ, 1858) :

Վանքէն փախած թէ ճամբուած գրոց-բրոց մը ունէինք Պոլիս, — «Փրոֆէսոր» Քաջբերունի:

Շըջուն շտեմարան գրաբարի, շաբաթը քանի մը անդամ «Ճակատամարտ»ի խմբագրատունը կը հանդիպէր, կէս օրին, բերնուց արտասանելու համար «Հայկ»ի այս կամ այն գլուխը, ի խնդիր փոքր նուէրի մը:

Հազիւ բերանը բացած, անասելի սարսուռ մը կը համակէր մեղ:
Իրրեւ թէ անդնդախոր ձորի մը մէջ գտնուէինք, բառերը, նախադասութիւնները ջրլէժի պէս հոսելով իր բերնէն, ուազմական մըթնոլորտ մը կը ստեղծէին սենեակին մէջ: Ճակատամարտ չորս պատի մէջ. —

... Ահաւոր ձայնք ի խոխոմս ի խորաձորս երկայնաձեզ,
Թաւալ առեալ եւ գըլոր հուզելով պըտուտկէին:
... Խոլովախուժ ապահապալ ի զէնս, ի ձին ընթանային.
... Բայց շաչիւն շկահիւն զինուց եւ աղեղանց ճայթմունք լարից,
Եւ կոփիւնք վահանաց, սըմբակագոփ ոտին տրոփմունք:

... Նետք քարինք ի ճակատուց կարկըտահոս շառաչէին...
... Ճախրասնաց մրզրկաթեւոք հերձեալ զանդունդըս փըրփոադէզ...

X

Զինաբուեստը զեռ նոր կը հոլովէր իր մանկութեան շրջանը, երբ դրաբարի վարպետները գրի կ'առնէին այս շառաչալից, «Փըրըմչեալ» բառերն ու պատկերները, այս խժալուր խրթնաբանութիւնները, սաւառնաթեւ ճախրանքներ կատարելով:

Եւ պայմուցիկ բառերու այս փորթորիկը, պատկերներու այս դղրդազին, ահեղածայն տեղատարափը՝ նկարագրելու համար դէպ-քեր որոնք պատահեր են դարեր առաջ, երբ ամէնէն ահարկու զէն-քերն էին տէզ, նետ, նիզակ, աղեղ, ասպար, վահան, գեղարդ, կա-պարճ, պարսատիկ, բաքան, քարընկէց կամ խորտակիչ դործիքներ եւայն, իսկ ռագմիկները՝ քանի մը հազար — ըսէ՛ տասնեակ հազար — հետեւակ եւ այլուրի:

Եւ այս ամէնը՝ թափ տալով երեւակայութեան, որ կարգ մը հեղինակներու քով կը հասնէր հանճարեղ բարձունքներու:

Իսկ եթէ անոնք ողջննալով տեսնէին, լսէին, զննէին ու փոր-ձէին նկարագրել արդի զինաբուեստը, ներկայ գեհենամարտը...

Զոլիսս ջախչախս ջարդոցաց...

7.



Կրակը չարտադրեր խութիւն այնքան ծուխ
Որքան վշտահար սըրտէն կ'ելլէ մուխ:

●

Խոնարի էշը զուրկ է խելքէ, տակայն
Քանօքի բեռկիր է, պատուական է այն:
Կովեր ու էշեր որ բեռ կը քաշեն,
Լաւ են քան մարդիկ որ մարդ կը խաշեն:

ԱԱԱԴԻ (Կոլէստան)